

ԹՈՒՐԲ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Թուրքիայի քաղաքակրթական անընդունակութիւնը—Եւրոպաձև դպրոցներու բացումը և զբաղիտութեան ասրածումը—Գրականութեան ծնունդը—Ֆրանսական տղընցութիւնը դպրոցներու և զբաղանութեան վրայ—Գրական յետամնացութեան պատճառները—Լրագրութիւնը սկիզբ զբաղանութեան—Թուրք զբաղէտին մէջ ազգայնական գրուի բացակայութիւնը—Գրականութեան մէջ մըշակուած սեւը—Գրական նոր շարժումը—Ջիա բէյ—Երազոյտ և սեւ վէպը:

Թուրքիան ապրելով Եւրոպայի քթին տակ, հակառակ արևմտեան քաղաքակրթութեան հետ ունեցած իր դարաւոր շփումին՝ չէ կրցած մարել արիւնի և աւերումի իր պապակը, մինչև այսօր տակաւին չէ յաջողած խեղդել իր ցեղական բընազդները և կերպով մը յարմարուիլ քաղաքակրթութեան տարրական պահանջներուն:

Ինչո՞վ պէ՞տք է բացատրել այդ երևոյթը: Անշուշտ իր աշխարհակայական ձեռնարկները, կոիւնսերու, յաղթութեանց, ինչպէս և պարտութեանց անհանգիստ ու տենդոտ կեանքը՝ իրեն թոյլ չեն տուած նուիրուելու մտաւոր, իմացական գործունէութեանց, բայց այդ փաստը անզօր է արդարացնելու թուրք ցեղի մտածման ու զբաղանութեան աչք ծակող ոչնչութիւնը: Շատ ժողովուրդներ եղեր են աշխարհակայ, ինչպէս հռոմայեցիները, մինչև իսկ արաբները, բայց այդ երկու ժողովուրդներն ալ իրենց անընդհատ բաշխումներուն մէջ ժամանակ ու առիթ ունեցեր են, կամ աւելի ճիշդ, գտեր են, ստեղծելու զբաղանութիւն, գեղարուեստ:

Այդ աշխարհակալ ազգերը՝ իրենց բոլոր ուղի կոխած երկիրներէն, իրենց բոլոր նուաճած ժողովուրդներէն միայն նիւթապէս չեն օգտուեր սակայն, այլ և մտաւորապէս, բարոյապէս: Իսկ թուրք ցեղը՝ համարեա անընդունակ է գտնուեր իւրացնելու յաղթուած ժողովուրդներու քաղաքակրթութիւնը, անոնց զգալու, մտածելու և արտադրելու եղանակները:

*
* *

Կեանքը սակայն անողոք է իր պահանջներով: Ամենաբացասական յատկութիւններ ունեցող ցեղն անգամ, դո՛նէ իր ինքնապահպանութեան քնազղէն մղուած՝ կը ձգտի ստեղծել իրեն համար այնպիսի պայմաններ, որոնց միջոցով կարելի պիտի ըլլայ իր գոյութիւնը երկարաձգել, այսինքն յարմարուիլ միջավայրին, ժամանակի ոգիին:

Այդ բնական օրէնքին հնազանդելու անհրաժեշտութիւնը թուրքն ալ զգաց:

Մինչև անցեալ դարու վերջին քառսորդն թուրքը չը գիտէր թէ ինչ է ուսումը, կանոնաւոր դպրոցներու երես չէր տեսած: Մուլանները միայն կը հաւաքէին իրենց մօտ թուրք աշակերտները ու կարդացնել կու տային զուրանը:

Թուրք կառավարութիւնը՝ ուս-թրքական վերջին պատերազմէն յետոյ յանկարծ արթնցաւ ու տեսաւ, թէ ինք շատ ետ մնացած է ոչ միայն Եւրոպայէն, այլ նոյնիսկ իր բռնութեան, իր բայարձակ քմահաճոյքին տակ ապրող խեղճուկ, պզտիկ հայ ազգէն: Ու անմիջապէս, կայսրութեան բոլոր անկիւններուն մէջ բացուեցան կանոնաւոր եւրոպական սիստեմով դպրոցներ, որոնք միայն արտաքինով հոյակապ, գեղեցիկ, փայլուն չէին, այլև ներքինով: Բազմաթիւ դպրոցները շուտով թուրք ժողովուրդին մէջ տարածեցին գրագիտութիւնը, ոչ միայն Պոլիսը, այլև ամբողջ գաւառները ունեցան իրենց միջնակարգ դպրոցները: Այդ դպրոցներուն համար ուսուցիչ պատրաստելու հոգը իր վրայ առաւ Պոլիսը: Մուլթանիէ և Միլլիթիէ դպրոցներ երկրին համար ոչ միայն քաղաքային պաշտօնեաներ, ինչպէս գայմազամ, միւթէսարիֆ, վալիներ հատուցին, այլև գաւառներու միջնակարգ վարժարաններուն համար ուսուցիչներ:

Կրթական շարժումը այնքան արագ ու կանոնաւոր առաջ գնաց, որ մէկ քանի տարիէն իր ետև թողուց հայ վարժարաններն ու կրթական գործը:

*
* *

Բնակւնաբար, դպրոցները՝ ժողովուրդին մէջ տարածելով գրագիտութիւնը, ճամբայ բացին գրականութեան, երևան հանեցին մարդիկ, որոնք իրենց ներքին աշխարհը՝ յուզումներն ու մտածումները՝ գեղեցկօրէն արտայայտելու կաբող էին:

Բայց, պէտք է մտքի առաջ ունենալ որ՝ թուրքերը, թրքահայերուն պէս, ինչպէս իրենց դպրոցական գործի կազմակերպութեան, նոյնպէս իրենց գրականութեան հիմարկումի առաջին օրերուն գործեցին ֆրանսական ազդեցութեան տակ: Թուրք տարրական ու միջնակարգ դպրոցները, իրենց օրինակ վերցուցին ֆրանսական տարրական դպրոցները (école primaire) և միջնակարգ վարժարանները (lycée): Պոլսոյ Բերա թաղի Սուլթանիէ դպրոցը անուանուած է Գալաթայի լիսէն (lycée de Galata): Այդ դպրոցի տեսուչը կարծեմ մինչև այսօր ալ ֆրանսացի է: Կարգ մը դասեր կ'աւանդուին ֆրանսերէն լեզուով: Երկրին մէջ տիրող երոպական լեզուն ֆրանսերէնն է. անկէ յետոյ կուգայ անգլիերէնը. իսկ վերջերս, գերմանական կառավարութեան՝ Բարձրագոյն Դրան մօտ գտած մեծ վարկին ու ազդեցութեան պատճառով պարարտ հող գտած է նոյնպէս գերմաներէնը, որը հաւանականաբար, Բաղդադի երկաթուղիի շինութեամբ, ամենատարածուած լեզուներէն մէկը պիտի ըլլայ Թուրքիոյ մէջ:

Թուրք գրականութիւնը աճած է նմանապէս ֆրանսական ազդեցութեան տակ: Թուրք գրագէտը եթէ երոպական լեզուի մը ծանօթութիւն ունի, այն ալ ֆրանսերէնն է: Եւրոպական գրականութենէն ֆրանսական հեղինակները միայն թարգմանուած են թուրքերէնի: Այդ թարգմանութիւններուն մէջ հայերն ալ մեծ դեր կատարած են, որովհետև կան հայեր, որոնք շատ աւելի խորապէս ուսումնասիրած են թուրքերէնը, որ խառնուրդ մըն է արաբերէնի, պարսկերէնի և թուրքերէնի, և շատ աւելի լաւ գիտեն, քան շատ մը թուրք գրողներ: Բայց հայերու մասնակցութիւնը թուրք գրականութեան մէջ կայացած է ֆրանսական հետաքրքրաշարժ և դիւրամարտելի հեղինակութեանց թարգմանութեան մէջ: Ֆրանսացի մտածել սուուող հեղինակներէ գրեթէ ոչ մէկուն գործերը թարգմանուած են, որովհետև թուրք հասարակութիւնը տակաւին խորհելու վարժ չէ, հետեաբար չը պիտի սպասէր լուրջ գործեր: Թուրք ժողովուրդը՝ բոլոր երեխայ ժողովուրդներու պէս հակում ունի դէպի առասպելական պատմութիւններն ու թոյն-դաշոյնական վէպերը:

Թուրք թարգմանիչները միևնոյն ուղղութեան հետեւած են: Գարոբէօէն, Էմիլ Ռիշբուրէն, Ժիւլ Մառիէն, անդէն չեն անցած:

Բայց այդ տեսակ վարնոց գրականութեան մը ծաւալումին պատճառը թուրք ժողովրդի անպատրաստականութեան, գրական, ղեղարուեմտական թերի դաստիարակութեան մէջ միայն փնտրելու չէ: Կան երկու խոշոր ազդակներ ևս, զոր երբէք աննկատ պէտք չէ թողուլ:

Առաջինը լեզուական հարցն է: Երկրորդը թուրք կայսրութեան մէջ տիրող բռնի պայմանները:

*
* *

Լեզուական հարցը՝ թուրք գրականութեան համար, զորդեան հանդոյցի մը ձևն է ստացած: Թրքական լեզուով գրականութիւն փորձող ամեն շրջանակներու մէջ, ըլլայ թուրքիոյ մէջ կամ թուրքիայէն դուրս, օրինակ Եգիպտոսի, Կովկասի մէջ, կայ երկու տիրող գլխաւոր կարծիք, ուղղութիւն:

Առաջին ուղղութիւնը հիներուն է:

Երկրորդը նորերուն:

Քիչ վերև ակնարկեցինք թէ թուրքերէնը խառնուրդ մըն է արաբերէնի, պարսկերէնի և թուրքերէնի: Արդ մինչև վերջին 5—10 տարիները՝ թուրք գրողը որքան իր լեզուն խճողէր արաբերէնով և պարսկերէնով, այնքան ինքզինք հպարտ կը զգար: Ու այս մտածումով հին գրողը կ'աշխատէր գործածել ամենախըրթին, ամենէն քիչ գործածուած արաբ կամ պարսիկ բառեր: Անկասկած ասիկա չափազանցութիւն մըն էր: Այս չափազանցութեան իբրև հակազդեցութիւն, կարգ մը նոր գրողներ պահանջեցին որ թուրք լեզուէն վտարուին արաբերէն ու պարսկերէն բառերն ու ասացուածքները: Ասիկա ալ ուրիշ ծայրայեղութիւն մըն էր:

Պոլսոյ Կենտրոնական վարժարանին մէջ ևս ու բոլոր դասակիցներս՝ հանդիսատես եղած ենք այդ երկու հակոտնեայ կարծիքներու խուլ ընդհարումին: Թուրք լեզուի՝ և գրականութեան համար ունէինք երկու ուսուցիչ: Մէկը չեմ յիշեր ինչ բէյ, լեզուի ուսուցիչ էր և հին ուղղութեան կը պատկանէր, միւսը Րէշիտ բէյ գրականութեան և շարադրութեան ուսուցիչ էր և նոր ուղղութեան մարդ: Առաջինը մեղի մուրհակներ, աղերսագրեր գրել ու շարագրել կու տարահագին խթնարանութիւններով և դարձուածքներով, որոնց մէջ տիրապետողը արաբերէնն ու պարսկերէնն էին: Իսկ Րէշիտ բէյ անոր բոլորովին հակառակը: Միւսին քսան տողով աւարտած աղերսագիրը ինձ երկու-երեք տողի մէջ կը պատուիրէր վերջացնել և մանաւանդ գործածել որքան կարելի է թուրք բառեր:

Թուրք ժողովուրդի համար ոչ արարելէն ու ոչ ալ պարսկերէնը ազգային լեզու է, նրան անհասկանալի են այդ երկու լեզուները, մանաւանդ անոր համար, որ անոնք ոչ մէկ ազգականութիւն ունին Թուրքերէնի հետ:

Ահա այդ գորդեան հանգոյցը, Հին ուղղութեան հետեողները ժողովրդին անհասկանալի են. իրենց լեզուով անկարելի է ստեղծել ժողովրդական գրականութիւն: Նորերը՝ աղքատ, չափազանց սահմանափակ լեզուի մը անձուկ չըջանալին մէջ բանտարկուած են:

Երկրորդ զլխաւոր պատճառը՝ երկրին մէջ սիրող պայմաններն են: Տպագրական խօսքի, մամուլի ազատութիւնը այնքան ճնշուած է Թուրքիոյ մէջ, որ անհնար է նոյնիսկ այդ մասին գաղափար կազմել տալ: Տպագրական օրէնք, հոգ չէ թէ ըլլայ ամենախիստը, գոյութիւն չ'ունի: Ու հրապարակախօսը, գրողը չը գիտէ թէ ինչ բաներու վրայ հրաւուռք ունի գրելու կամ չը գրելու: Ամենահասարակ նիւթերու վրայ այսօր կարող էք գրել, վաղը ոչ: Պզտիկ գաղափար մը տալու համար անսանձ կամայականութեան մասին, յիշենք մէկ երկու փաստեր: Ոնէ գրուածքի մէջ արգելուած է գործածել աստղ (եղլըզ) բառը, պալլատ բառը ու տակաւին կարգ մը ուրիշ բառեր: Դիտեցէք որ արգելքը գաղափարներու, մտածումներու մասին չէ, այլ նոյնիսկ բառերու մասին:

Ասկէ մէկ քանի տարի առաջ օրագիրները իրաւունք ունէին իրենց սիւնակներուն մէջ ոտանաւորներ տպելու. այսօր հանդէսներուն միայն թոյլատրուած է ոտանաւոր տպելը: Ինչո՞ւ, ինչ դատողութեամբ, մարդ չը գիտէ:

**

Թուրք գրականութեան սկիզբը եղած է լրագրութեամբ: Եւ որովհետեւ լրագրութիւնը բացառապէս Պոլսոյ մէջ երևան նկած ու ծաղկած է, Թուրք գրականութիւնն ալ մայրաքաղաքի մէջ սահմանափակուած է:

Գաւառներու մէջ, իւրաքանչիւր կուսակալանիստ քաղաք ունի պզտիկ պաշտօնաթերթ մը, որ կատարական հազորդազրութեանց միայն յատկացուած է: Իւրաքանչիւր թերթ իր գաւառի անունը կը կրէ և կը հրատարակուի շաբաթը մէկ անգամ: Այս պամաններուն մէջ, պարզ է, թէ գաւառը լեզու չ'ունի, և գաւառացի գրողը ինքզինքը արտայայտելու միջոցէն զուրկ է: Իսկ ընդհակառակը Պոլիսն ունի լրագրական հրատարակութեանց ամբողջ շարք մը, օրաթերթ թէ հանդէս: Այսպէս

օրինակ Վարաճ, Վեդրամ, Վեարիզ, Վեքրճիմանը Հագի-
գաթն ամենայայտնի թուրք թերթերն են. իսկ ամենատարա-
ծուած հանդէսն է Վալիմաթը, որուն խմբագիրը, կ'ըսեն թէ,
ազատ մօտաք ունի սուլթանի մօտ: Գրականութեան ամենամեծ
սատարողը կաւ Վեդրամը, որուն խմբագիր-տնօրէնը Պոլ-
սոյ իրաւագիտական դպրոցէն շրջանաւարտ է: Վեդրամ-ով
է որ սկսաւ գրական նոր շարժումը:

Թուրք գրականութեան մէջ այն երեոյթը կը դիտուի. ինչ
որ թրքահայ գրականութեան մէջ: Երկրի մտաւոր, գրական
գործունէութիւնը կենտրոնացած ըլլալով Պոլսոյ մէջ, գրողները
կտրուած են բուն ժողովրդէն, այլաստող, արդիւնաբերող, կեն-
սունակ տարրէն, և հետեալ իրենց գրականութիւնը դժգոյն,
արուեստակեալ և անհարազատ է:

Թուրքերուն համար, ամլութեան և արուեստակաճանութեան
այս պարագան աւելի ծանրակշիռ հանդամանք մը ունի անով
մանաւանդ, որ թուրք ժողովուրդը առաւել կրօնային համայնք
մըն է քան ազգ մը: Թուրք գրագէտը զրկուած է թանկագին
ներշնչարանէ մը, ազգային աւանդութիւններէ, սովորութիւն-
ներէ, ձգտումներէ և տենչանքներէ, որոնք ոնէ ազգի գրական
գործիչին համար մտածումի, յուզումի և ստեղծագործութեան
աղբիւրներ են:

Թուրք գրողը չ'ունի արտաքին ոգևորութեան խորունկ
աղբիւրներ, հասարակական գործիչին յատուկ խանդավառու-
թիւններ և վնասումներ, ստիպուած է տեգերելու կարգ մը
մաշած, հազար անգամ երգուած ու ծամծուած զգացումներու
շուրջը, որոնց մէջ գլխաւոր ու առաջին տեղը կը բռնէ սէրը:

Եւ արդարն թուրք խղճուկ գրականութիւնը, ընդհանրա-
պէս, միակ լար մը հնչեցուցած է, սիրոյ լարը:

Լրագրներու մէջ և մասնաւոր հատորներով թուրք գրա-
գէտը երգած է սէրը, սոխակը, վարդը, զեփիւռը և բնականա-
բար Վոսիփորի զգեղածիծաղ ափունքը: Այլ լուսնակ գիշերով
Վոսիփորի վրայ, թուրք խանրմներու պոոյաներ, նաւակներու
մէջ սիրաբանութեան նկարագրութիւններ, յաւիտեան հաւա-
տարիմ մնալու պայմանագրական ուխտեր, մէկ խօսքով ողման-
տիկ ամենավարնոց գրականութեան մը հասարակ տեղիքները,
աներով, սներով և աւաղներով համեմուած՝ կը լեցնեն, կ'ողո-
ղեն թուրք գրականութեան էջերը:

Գրական սեռերէն թուրքերը մշակած են բանաստեղծու-
թիւնը միայն: Թատրոնը, գրական ու զեղարուեստական քննա-
դատութիւնը, վէպը երկար ժամանակ անծանօթ մնացած են իրենց:

Վերջին ժամանակներս սակայն, գրական քննադատութիւնն ու վէպը մուտք գտան թուրք գրականութեան մէջ: Զուտ իմացական ու գիտակից շարժում մը կամայ-կամաց կ'ըսուի ծայր տալ: Թուրք նորագոյն գրագէտները՝ ֆրանսական գրականութեան մէջ քանի խոշոր դէմքերու ազդեցութեան տակ, իրենց սիրոյ միօրինակ ու ձանձրալի քնարը լքած կը թւին և կը ջանան ժողովրդի գրական դաստիարակութիւնը պատրաստող աշխատութիւններ մէջտեղ հանել:

Զիա բէյ, թուրք նորագոյն գրող մը այս տարուայ սկիզբներուն հրապարակ հաներ էր Տենի, Բուրժէի, Զուլի, Յլուքե-ռի և այլն անձին ու գործերուն նուիրուած գրական ուսումնասիրութեանց հատոր մը, որ նորօրինակ ու յատկանշան երեսոյթ մըն է թուրք գրականութեան մէջ: Այդ գործը բաւական հետաքրքրութիւն արթնցուց թուրք գրական շրջաններու մէջ:

Ուրիշ հեղինակ մը, Սալիդ Զիա բէյ, Մայի վէ Սիահ (կապոյտ և սև) անուն վէպով մը, այս պահուս թուրք ընթերցողներու ուշադրութեան առարկան դարձած է: Կապոյտ եւ Սեւ վերնագիրը արդէն ինքնին բաւական ընտրու է: Այդ անունը ցոյց կու տայ թէ Սալիդ Զիա բէյ ֆրանսական գրականութեան մօտէն ծանօթ է և ինքը ուղղակի ազդուած է ֆրանսացի խորապէս հոգեբան գրողէ մը՝ Ստենդալի Կարմիրն ու Սեւը (le Rouge et le Noir) երկհատոր գլուխ-գործոցէն: Ինչպէս Ստենդալի նոյնպէս Ս. Զիա բէյի վէպը հոգեբանական գործ մըն է: Զիա բէյ, իր ընտրած նիւթով կը թևակոխէ մինչև հիմա թուրք գրականութեան մէջ անկախ ճամբու մը վրայ:

Ահա Կապոյտ եւ Սեւի նիւթը.

Ահմէդ ձէմիլ, փաստաբանի մը որդին՝ աշակերտ է Միւլքիէ կայսերական վարժարանին: Հայրը չուտով կը մեռնի, ու ձէմիլը կը հարկադրուի, տակաւին դպրոցի ընթացքը չ'աւարտած՝ ընտանիքը իր աշխատանքով ապրեցնելու: ձէմիլ ունի դասընկեր մը, Հիւսէին Նազմի, որ հարուստ ընտանիքի զաւակ է: Երկու երիտասարդները, միենոյն գրասեղանի վրայ ապրած, զիրար շատ կը սիրեն: Երբ ձէմիլ իր հայրը կը կորցնէ, կը դիմէ իր հարուստ ընկերոջ, ոչ թէ նիւթական օգնութեան յոյսով, այլ անոր մտերիմ խորհուրդներով առաջնորդուելու համար: Նազմի իր բարեկամը կը գրգէ գրական աշխատանքներ, թարգմանութիւններ կատարելու և այդ նպատակով անոր տրամադրութեան տակ կը դնէ իր ճոխ գրագործանը: ձէմիլ սնած է ոռոմանտիկ հեղինակներով, Լամարթինով, Միւսէով և իրեն ղժուար կու գայ գրավածառի մը յանձնարարած «Գոյլին Աղջիկը» անուն տափակ, սպանութիւններով

և թունաւորումներով լեցուն վէպը թարգմանելու Բայց ապրուստին հարկէն բռնադատուած կը կատարէ պահանջուած աշխատութիւնը: Գրավաճառը՝ վարձքը հազար նեղութիւններով կը հատուցանէ, այն ալ ոչ ամբողջը, այլ մէկ մասը, 100 ֆր.: Հ. Նազմի կ'առաջարկէ հանդէսներու համար թարգմանութիւններ ընել, և իր ստացած ֆրանսական մէկ հանդէսը կը յանձնէ ձէմիլին, որ թարգմանական յօդուածներով կը յաջողի քիչ-չատ դրամ շահելու Շահու այդ պղտիկ աղբիւրին վրայ կ'աւելնան մէկ քանի մասնաւոր դասեր:

Ձէմիլ օր մը կիմանայ թէ Միրաթը Շուռն լրագիրը մէկը կը փնտրէ թերթօն-վէպի մը թարգմանութեան համար: Կը ներկայանայ, և թարգմանութիւնը իրեն կը յանձնուի: Ձէմիլ այլևս իր ապրուստի հոգը չ'ունի: Մէկ երկու տարիէն չըջանաւարտի վկայականն ալ կը ստանայ, բայց փոխանակ պաշտօնի մը հետամուտ ըլլալու, Միրաթը Շուռն թերթին խմբագրութեան անդամ կը դառնայ: Իսկ իր ընկերը՝ Հ. Նազմի, հարուստի դաւակ, հզօր պաշտպանութիւններու շնորհիւ կը մտնէ արտաքին գործոց պաշտօնատունը: Երկու ընկերներու մտերմութիւնը այդ վայրկեանէն կը դադրի: Մէկը պաշտօնեայ է, հետևաբար փտող չ'ընքի մը պահպանութեան կուսակից: Միւսը հրապարակախօս, հետևաբար զեղծումներու թշնամի: Իրենց մէջ այլևս զազափարի և ձգտումներու ոչ մէկ կապ կարող է գոյութիւն ունենալ...

Ու օր մը երկու շոգենաւ կը հեռանան Պոլիսէն: Մէկին մէջ է նախկին հարուստ դասընկերը, արտաքին գործոց նախարարութեան մէջ պաշտօնատար Նազմին, որ իր հաւատարմութեան հաստատ ապացոյցները տուած ըլլալով բռնակալութեան, պաշտօնի բարձրացում ստացած է և կը մեկնի Եւրոպա: Միւս նաւը, որ կը բանի Սուէզի դժին վրայ, կը տանի Ահմէդ ձէմիլը, միւս դասընկերը... բայց ուր կը տանի նաւը իր ճակտի քրտինքով ապրելու ուխտող այդ դժբաղդ երիտասարդը... գուցէ աքսոր դէպի Արաբիա:

Հեղինակը, հարկադրուած՝ լռելեայն անցած է այս կէտին վրայէ:

Ձէմիլ՝ շոգենաւի տախտակամածին վրայ նստած կը մտորէ: Սև գիշեր մըն է: Ալիքները շերկար ու թանձր օձերու նման գալարուելով ու թաւալելով կը ծաւալէին դէպի ծովի խաւարչը: Երբ անհուն տարածութիւնները և անձանօթ լեզուով մը զինքը կը հրաւիրէին իրենց ծոցը: Այդ մութ ալիքներուն զերկը նետուիլ արգեօք, փախչելու համար կեանքի թշուառութիւնը հեզնող վաղուան արեւի լոյսէն...»

Այդ սեւ գիշերը իրեն կը յիշեցնէ ուրիշ գիշեր մը, որ սահայն կապոյտ էր ու ջինջ ու աղամանդազարդ: Բերա, Թէփէ-Պաշի պարտէզին մէջ էր և կը դիտէր Ոսկեղջուրը: Ինչ մեծ տարբերութիւն այն կապոյտ գիշերին և այս սեւ գիշերին մէջ, ուր տասնհինգ տարուան կեանք մը կայ: Առաջինը յոյսի գիշերն էր, երկրորդը մռայլ յուսահատութեան:

Ահա ինչո՞ւ համար գիրքը կը կոչուի *Կապոյտ եւ Սեւ*:

Խալիւ Զիա բէյ վիպական այս գործողութեան շուրջը ցանցնած է կարգ մը խորհրդածութիւններ ու դատողութիւններ բանաստեղծութեան, թուրք սաղաչափութեան վրայ: Վէպը 417 էջէ կը բաղկանայ և հասած է երկրորդ սպազրութեան: Զիա բէյի արժանիքը կը կայանայ ձէմիլի հոգեբանական այլևայլ վիճակներու և թուրք ժողովրդի ընկերական կեանքի և բարբերու բաւական յաջող նկարագրութեան մէջ:

Խալիւ Զիա բէյի թուրք գրականութեան մէջ երևումը պէտք է համարել թուրք գիտակցութեան զարթնումի առաջին քայլերէն մէկը:

ՏԻԳՐԱՆ